

տութենէն անդադար աշխատի արագատի-
պը եւ փոփոխակի պտըտցընեն ամիւը : Փե-
թերպուրկէն յետոյ կդանուին Մոսքուայի
մէջ՝ կաղարեան ծեմարանի տպարանը, 0-
տեսայի մէջ՝ նիթչէի տպարանը, եւ այն .
եւ թէոդոսիոյ մէջ՝ Խալիպեան Ուսումնարա-
նի տպարանը, որոյ վերայ կտպուի շուտ
հարկաւոր եղած ժամանակին նաեւ «Մա-
սեաց Աղաւնին» :

Եւրոպական ազգաց մէջ արագատիսնե-
րուն շատնան ու կատարելագործութիւն՝ յայտ-
նի նշան է նոցա ուսումնասիրութեանը, գր-
րականութեանն ու քաղաքակրթութեանը :

Լրագրաց մէկը կապտմէ թէ «1859-ին Ամե-
րիկայի Միացեալ Նահանգաց մէջ ամէն օր
2419 հատ լրագիր տպուելէ միլիոնաւոր օրի-
նակներով. այսինքն Քաղաքական օրագիրք՝
1607, Բանասիրականք՝ 568, Եկեղեցականք՝
191, եւ Ուսումնականք 53»: Խակ 1860-ին նոյն
Միացեալ Նահանգաց մէջ 3780 օրագիրք հրա-
սարակուած են, յորոց 613 հատը՝ նիւ-նօր-
քի Նահանգին մէջ, 418՝ Փենսիլվանիոյ մէջ,
595՝ Օհիոյի մէջ, 221՝ Իլլինուայի մէջ, 225՝
Մասսաչուսէթի մէջ, եւ այն: — Այժմ տես-
նեմք թէ Բնէ հրաշալի զօրութիւն է այն .
որ այնչափ կարճ ժամանակի մէջ բոլոր աշ-
խարհիս զարմանք պատճառեց :

— Այս զօրութիւնը քաղաքակրթութիւնն
է, այսինքն մարդկային ընկերական վիճակին
բարեկարգութիւն, մտքերու լուսաւորութիւն,
նիւթական ապրուստի դիւրանալը, եւ աշ-
խարհիս անհրաժեշտ թշուառութիւնները
ըստ կարի պակսեցընելը. որով եւ կծաղկին
ազգի մը մէջ ուսումն, գաստիարակութիւն,
կրթութիւն, բարեկաշուութիւն, եղբայրու-
թիւն, ճարտարութիւն, եւ այն: Խոկ
մեք, եթէ չկարողանամք մէկէն իմէկ եւրո-
պացւոց նմանիլ, պէտք չէ որ գէթ աշխա-
տիմք նոցա յառաջագիրութեանը հետեւիլ.
— Բայց մեծամեծ արգելքներ ունիմք այս
բանիս. եւ միթէ կարելի չէ հերքել այն ար-
գելքները. միթէ մեր ձեռքը չէ վերցընել
մեր մէջէն այն բազմագարեան սեւ նախանձն
ու ինքնահաւանութիւնը, զզուելի ատելու-
թիւնն ու վնասակար անմիաբանութիւնը,
այնպէս որ աշխատասիրութիւնը եւ երկայն-
մտութիւնը՝ հանգերձ խաղաղասիրութեամբ
եւ վեհանձնութեամբ՝ հետզհետէ բնութիւն
դարձընելով նաեւ մեր ազգին, կարողանամք
վերջապէս օր մի մեր հացովը սնանիլ, մեր
ազգի հոգւովը դաստիարակուիլ, եւ մեր իւ-
ղովը օծել մեր գլուխը, որում իրաւամբ կը-
փափաքին ամենայն ճշմարիտ ազգասէրք եւ
հայրենասէրք :

Տ. Տէ՛ր-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ .

ԱՌԱԿ.

ԱՐՄԻԻ ԵՒ ՀԱԿ.

Արծւին մէկը արեւ օրով
Զուարձութեան ելնելով,
Իրաւցընէ իբրեւ թրունոց թագաւոր
Կըսըլանար ինչպէս որ միշտ էր սովոր,
Կըսաւառնէր այն տեղեր
Ուր կըծընին փայլակներ :
Իջաւ վերջապէս այն բարձր ամպերէն,
Եկաւ թառեցաւ ցանկի մը վըրայ .
Այն գահն իրաւ որ չէր վայլեր իրեն,
Միբան այնպէս ուզեց. ասոր խօսք մը կայ,

Գուցէ պատիւ էր որ ցանկին ըրաւ,
Կամ թէ մօտ տեղեր նոճի չըգըտաւ,
Ոչ բարտի, կազնի եւ ոչ թեղօջներ,
Եւ կամ բարձրաբերձ սեպ ապառաժներ :

Դարձեալ, ինչ եկաւ խելքին՝ չես գիտեր,
Քիչ մը ատենէն
Թըրուաւ այն ցանկէն,
Ուրիշ ցանկ իջաւ ու հօն էր կեցեր,
Ցանկին մօտիկը թըրխամար
Հաւ մը կար .

Դարձաւ քովինին ըսաւ գըրգալէն .

«Հոգիդ սիրես, քա սանամար,
Արծիւներն մեծ պատուոյ մէջ են,
Ինչու համար .

Իրըր թէ շատ կըբարձրանան .

Մուրս ի վըրան .

Ես ալ կըբնամ այնքան թըրոչիլ, հաւտա որ .

Մէկ ցանկէն միւսը թըրոչիլն ալ ինչ է որ . . .

Հերիք է հերիք

Սանամար քուրիկ,

Արի արծւին պատիւ տալէն վազ անցնինք .

Մենք արծիւէն տարբերութիւն ինչ ունինք .

Միթէ նոցա ճանկը տոտիկ՝ տչքը աչք է ,

Ու մերինը փատէ տոտիկ՝ պատի ծակ է .

Թըրոչիլն ըսես՝ քիչ մը առաջ գուն ալ տեսար ,

Մրգան վարէն էր, գըրեթէ մեզ հաւասար » :

Զանձրացաւ արծիւն այն փուճ կըուկըռէն ,

Պատասխան տըւաւ իւր թառած տեղէն .

«Քիչ մը իրաւունք ունիս, ով հաւիկ ,

Բայց եւ կըխաբուիս շատ կամ սակաւիկ .

Երբեմն արծիւը հաւէն ալ վար կըցածնայ .

Բայց հաւը Երբ արծւին չափ վեր կըբարձրանայ » :

Պարոն, Երբ գու բանաստեղծի վըրայ խօսիս ,

Նորա փոքրիկ պակասութեանց ինչ կընայիս .

Գըրուածքը տես՝ որքան ունի տեաք ու կորով ,

Եւ թէ կըբնաս՝ հասիր անոր ազնիւ ջանքով :

ՔՈՒԼՈՎ .

